

Էին գիրք մըն ալ ձեռք կը բերուի
որ մը :

Ա. — Ասալին հայ դպրոցը հաս-
տառուած է Շատողով կամ Շատազովմ
գաւառին համանան աւանին մէջ, որ
նոյն գաւառին կեղոսն էր. «Մերու-
պայ կացեալ յանապատ և ի հովա-
նուոր տեղին որ Շատողովմն ան-
ուանին, ինչպէս կ'ըսէ Մ. Խորենա-
ցի :

Այս հՀովանաւորը վայրը այժմ կը
համապատասխանէ Սպերի(=Իսփիր)
մատ իշրէնչէիր ըսուած տեղին, ուր
իրենց նախնական կրթութիւնը առին
առաջին հայ թարգմանիչները :

Բ. — Առաջին հայ տպագրիչը, ինչ-
պէս զիտենք, Յակոբ անունով մէկն
էր. որ ինքվինք կը կուէր «Մէջազարտ
Յակոբ», Ասիկա» ժամանակին սովո-
րութեան համեմատ՝ իր տպած զրքե-
րուն վրայ իրեն յատուկ մասնաւոր
նշան դրած է, իրեւ տպարանիւ։ Այս
տպարանիշը հետեւեալն է.



Արդ, ի՞նչ է այս տոեղուուծը,
ի՞նչ կը նանակեն բոլորակին մէջ
զրուած չորս լատին տառերը :

1400 թուականէն մինչև 1500ի
վերջիքը զանազան տեղեր, մանաւանդ
վենետիկ տպուած զրքերու տպարա-
նիշները զինելով սա եզրակացու-
թեան յագած եմ, թէ ար չորս տա-
ռերէն վերջնը՝ տպագրիչին որ տե-
ղացի ըլլաւ ժայց կուտայ, իսկ անկէ
ամիները՝ տպագրիչին անունն ու
մականուր, հանեւարը՝ «Մէջա-
զարտ» Յակոբին տպարանիին չ'ըս-
տառերէն վերջնը՝ Ա. կը նանակէ
թէ ինքը «Հայաստանցի» կամ «Հայ»
(Armenius) եր։ Նախորդ երեք տա-

սերէն երկրորդը՝ Լ. «Յակոբս» անու-
նին լատինական հետն է — Iacobus,
իսկ երրորդը՝ Z. իր մականունն է —
Zoanni կամ Zoanna — Ծովանէնէսեան և
Հիմայ կը մեայ առաջին տառը՝ D.
որո ամենան գիւրութեամբ կրնանք
լուծել եթէն նկատի առնենք թէ մեր
մէջ բոլոր արձանագրութիւնները ու
կնիքներն իսկ Աստուծոյ անունով կը
սկսէին ժամանակ մը, մանաւանդ որ
ինքինք «Մէջազարտ» կոչող աստ-
ուածավախ Յակոբը՝ չպիսի զնէր իր
անունը առանց Աստուծոյ անունը
զնելու. ուստի՝ D. պէտք է նշանակէ
Deus—«Աստուծ», և կամ թէ Dei
serenus—«Աստուծոյ ծառաւ», որով
կ'ունենանք — «Աստուծոյ ծառաւ Յա-
կոբ Յովհաննէսեան, Հայ»։

Կ. Յ. Բ. ԲԱԱՄԱՃԵԱԼԵԱՆ
(Պատմակ)

ԵՐԿՈՒ ԽՆԴԻԲՄՆԵՐ

Երկու կարեւոր խնդիրներ կը ճե-
տաքրեն մեզ այսօր։

Ա. Թէ ո՞ւր էր առաջին հայ զրա-
րոցը, երբ հայ զրերու վերջնական
յարգարումը կամ ձեւակերպումը կա-
տարուեցաւ։

Բ. Թէ ո՞ւր էր առաջին հայ տպ-
ագրիչը, որ առեղծուածակին նշա-
նով ու կը հրատարակէր թիւեւս ա-
ռաջին հայ զրերը։ Կ'ըսեմ թիւեւս,
որովհետեւ կարեկ է որ ասկէ տեկի